

ԲՈՒՆԻ ԿՐՈՒԻԼ

Խեղճութիւն: — Տան վարձքը չի հատու-  
(ցուեցաւ: —

Նետուած է ճամբուն մէջտեղ խառնափրնիժոր,  
Գունատած խեղճ ու կրթակ իրեղէններն:  
Այն կրրուիլը հոգեվարք մըն է կարծես:

Մութ անձրիւր կը ծաղրէ և կը թըրջէ  
Սայլն և հին ու մին ջուրջերը, ցեցակեր  
կարասին, մերկացուցած, ամթալից:  
Ներսը հոն հոգի մը կայ որ կը հեծէ:

Եւ պաշտպան կեցած դժբաղդ սիրոյն խըշտին  
կը մտածէ նա, որ երկու տըղու նիհար  
Անդամներն անօթութեան համար ծընաւ,  
Ո՛հ եղևիկ այն անթած սիրոյն հիւղին...

Իւ կը ձոայ գողզըղաւով, Ո՛վ իրաւունք  
Տուաւ գերի, քայցած կընոջ, որ նեղութեան  
Սերիշ կեանք մը համբոյրի մ՛համար ստեղծէ..  
Եղեան է սէրը՝ անոր որ աղքատ է: —

Անձրեւին տակ կը ձոննչէ սայլն: — Ետեւէն,  
Գործաւոր մը, գլուխը կախ, ծընկած ծիւրած,  
Կ'հետեւի իր կործանման: — Ինք կ'անցնի  
(մունջ,

Ստուերամած աչքով, և չի գառնար ետին:

Եւ իր մտ կ'ինն է, բըզիկ բըզիկ զգեստով,  
Լացող կ'ինն, երկու աղոցմով: — Եւ կ'երթան  
Անպագար, և ուր՝ իրենք այն չեն գիտեր,  
Եւ անձրեւն ուժով զանոնք կը մըտարակէ:

Սաստիկ ցաւ մը որ կարծես կը սպառնայ  
Դիզուած հին ջուրջերուն ներսը կը մըրմայ,  
Թափառող շորս հալումաշ գէմքերուն վրայ,  
Հեծեծող, ձորնչող սայլին մէջ կը մըրմայ:

Այն փրտած մերկացուցած կահկարասին  
Որ տըղմին մէջէն կ'երթայ զեպ՝ ապագան,  
Խեղճութիւնն այն՝ որ ճամբան կը խափանէ  
Կարծես թէ շերտափակի մը ըսկեղըն է:

ԱՅՈՒ ՆԷԿՐԻ

Թրգմ. Լ. ԱՐԻՍՏԱԿԷՍ ԳԱՍԳԱՏՆԻԿԱՆ

ՉԳԵՋ ՏԵՍԱՑ ԵՐԱՋԻՍ ՄԷՋ

Չքեզ տեսայ երազիս մէջ: — Ինչ ան-  
(ծանօթ

Էր երկիրն՝ ուր ես քեզի հանդիպեցայ.  
Լուս ուանշարժ օդին վրայ կը ծանրանար  
Այնպիսի կոյտ մը վէրքի զոյն կարմրութեամբ:

Մահաշունչ սրբանեղութիւն մը, մահաշունչ  
Վըշտի ցաւ մը երկընքին մէջէն կ'անցնէր:  
Հեռաւոր ձայնի գանգիւն մը կ'երերար,  
Ուրուային ինչպէս տրկար ողբի լալիւն:

Կու գայիր դու զեպ՝ ինծի: — Կը բաղձայի  
Ես քուկին դիմացը ելլել, սակայն ի զուր,  
Երանակիր բեռ մը, ոգի մը նորանշան  
Կարծես թէ կը կաշկանդէր զիս գետնի վրայ:

Եւ քեզի կը տննչայի ես ըսելու.  
Վերջապէս զարձար դու հոս իմ սրբտիս քով  
Մենաւոր և ցաւալից ճամբորդիչէն.  
Բայց շըրթունքըս իրարու կըպած մնաց:

Դու ինծի մօտիկ էիր միանգամայն  
Եւ հեռու: — Իրեթէ քեզի կը դըպչէի.  
Եւ սակայն, կը վախնայի ստուեր մը գրկել  
Բազուկներս երկընքնելով: — Աստուածային,

Անուշակ տածած երագս այնքան տարի,  
Սրբախ մէջ այնքան տարի, կ'անհետանար  
Չգացումով մը անասական զարհուրանքի,  
Անվախանաւ տըրտումթեան մէջ կ'անհետանար:

Եւ դու զիս նրկըրտեցար համբուրելու.  
Բայց ամպերը, տըրբամած երկրին վրայ,  
Շըրթունքի և վէրքի զոյն կարմրութեամբ  
Չարազէտ մըրբիկներու մէջ ծրարեցան,

Կը թըւէր թէ անբղուն երկիրներէն,  
Անտղերուն ուշախարհներուն սառն վըշտէն  
Արգելքի հանդիսական հրաման մը գար...  
Եւ համբոյրը, քու համբոյրը, ախ... չեկաւ: —

ԱՅՈՒ ՆԷԿՐԻ

Թրգմ. Լ. ԱՐԻՍՏԱԿԷՍ ԳԱՍԳԱՏՆԻԿԱՆ